

ՃԱՆՕՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տնօրէնութեան ստորագրութիւնն է Գ. Չ. ԳՐԱՆՍՅԱՆ Հանդիսի վերաբերեալ նամակ կամ գր. սուրճիկն Տնօրէնին պիտի ուղղուի Իմամ Ալի խան Կ. 15 Հրատարակի ամէն ամսոյ 1ին 11ին 21ին Տարեկան գինն է 50 յուրուշ: Ծանուցման տողին 1 ղշ: Դասքս երթալիք լրագիրներուն ծախքը աննողին վրայ է:

ԳՈՐԾԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԻԶՄԻՐ Սիմնաքիեան Յարութիւն աղա ՆԻԿՈՒՄԻՒՄ Մուրաթեան Գ. Տ. աղա ՊԱՐՏԻԶԱԿ Մինասեան Թորոս աղա ՀԱԼԻՊ Քիւրքճեան Թ Յովհաննէս աղա ԿԱՐԻՆ Մարտիրոսեան Պետրոս աղա ԱՐԱՅԳԻՐ Մամսեան Ճիշան աղա ԵԳԻՊՏՈՍ Կարապետ. Պոլոս Էֆէնտի ՏՐԵՊԻԶՕՆ Մուրաթ. Երզնա. լրդ աղա ՔԻՐԱՍՕՆ Մաղմանեան Գ. Խ աղա ՏՓԽԻՍ Կ. Հունուտեանց Պետրոս աղա

Ս Է Ր

Տ Ա Ս Ն Օ Ր Ե Ա Յ Հ Ա Ն Դ Է Ս

ՈՒՍՄԱՆՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

ՀԱՅՈՑ ԱԶԳՆ ՈՒ ՍՍՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Շարունակութիւն Տես թիւ 7, 9, եւ 11

ԺԱ.

Տեսանք թէ Սահմանադրութիւնն առաջին անգամ ինչպէս զոչ է դառ ցաւալի կրից, զոր դարձեալ նշաւակել չենք ուղեր, չին պատահուածները չնորոգելու համար: Տեսանք նմանապէս որ Սահմանադրութեան դաղափարը, հուսկ ուրեմն յաղթական պիտի ելնէր մրցանքէն: Իրաւ է որ անիկա կործանեցաւ, այլ այն կործանումն անդամանէ՞ր էր արդեօք: Մինչև ցերթ Ազգն անանկ երերեալ և տատանեալ պիտի մնար, ե՞րբ Պատրիարքի ընտրութիւն պիտի ըլլար, ե՞րբ Ժողովներու կազմութիւնը կանոնաւոր կերպով պիտի կարգադրուէր, ո՞վ երեսի վրայ մնացած գործերը պիտի տընօրինէր և վերջապէս ո՞վ պիտի ներկայացնէր Հայ Ազգը մեր Օգոստոսափառ ինքնակալին կառավարութեան յանդիման: Առանց Ազգին մէջ խռովութեան բոցը զայրացնելու, անհրնար էր որ յետագէմ մասը դարձեալ էր վաղեմի իշխանութիւնը հաստատէր, ուրեմն Սահմանադրութիւնը միայն կարող էր, իբրև հաշտութեան ծիածան, բոլոր երկպառակութիւնները մարելով, ազգային նաւը խաղաղ նաւահանգիստ մը հասցունել: Բայց Սահմանադրութիւնն պարզապէս այն ցեցակեր տետրակը չէր, Սահմանադրութիւնը պիտի ըլլար Հայոց ազգին արդի վիճակին բաղձանաց յարմար, և բարեկրամ Տէրութեան ամէն ազգաց շնորհած արտօնութեանց վրայ հիմնեալ բարեկարգ և ազգոյ վարչութիւն մը, կանոնաւոր օրէնսդրութեամբ խարոխեալ: Մեծապէս կը սըխալէին անոնք որք կը կարծէին թէ ասանկ վարչութիւն մը Բ. դրան քաղաքականութեանը չհամաձայնիր: Օգոստոսափառ ինքնակալին կառավարութիւնը իւր հաւատարիմ հպատակաց բաղձանքը միշտ դիտէ կատարել, միայն թէ օրինաւոր կերպով ինդրուած ըլլան: Ուստի պէտք էր նախ որ մեք մեր երկպառակութիւնները ձգէինք, վասն զի կառավարութիւնը միայն խռովութեան առջին աննելու համար հին Սահմանադրութիւնն արգիլեց, խռովութիւն մը, որ ստոյգը խօսելով, Կուցէ առաւել ևս աղետալի վախճան մ'ունենար Եթէ թոյլ տրուէր մեզ տակաւին մեր վէճը նոյն մոլեգնութեամբ շարունակելու: Սակայն Բ. դրան շնորհած արտօնութեանց վրայ հիմնեալ և վաւերացեալ Սահմանադրութիւն մը թէ՛ Ազգին և թէ՛ Տէրութեան, աւելի օգտակար էր քան թէ վնասակար: Ի հնուց անտի Հայերն՝ Օսմանեան պետութեան, խոհեմ՝ ժիր՝ և պարկեշտ հպատակներն էր զած են: Անոնք՝ նոյնպէս Օսմանեան ազգին հետ ամեն ազգերէ առաւել մտերիմ և ընտանի են, ուստի յաճախ մեր բարեգութ և հզօր ինքնակալները Հայոց աւելի սեր և աւելի համակրութիւն ցոյց տուէր են քան թէ ուրիշ ազգերու:

Օսմանեանց պայծառանալէն ի վեր Հայերն անոնց պաշտպանութեանը ներքև մտեր և Տէրութեան շնորհները շատ առիթներու մէջ վայելէր էին, ուստի այս անգամ ալ չպիտի զրկուէին: Այս դարուս մէջ հին դրութիւնը շարունակել անհրնար էր, առանց ազգին կործանումը փութացնելու, որ և

իցէ կառավարութիւն, պէտք է կառավարելոց ընդհանուր ուղւոյն հետ համաձայնի, որպէս զի ընկերական ներդաշնակութիւնը խանգարուելու վտանգի մէջ չ'իյնայ: Իմաստուն նաւապետն իր ճանապարհորդաց ամեն մէկը սահմանեալ նաւահանգիստն հանելու պարտաւոր է: Ասանկ ալ քաղաքագէտ կառավարութիւն մը, Ժողովրդոց տրամադրութիւնն հասկնալով ինքն անոնց առաջնորդ կանգնելու է յառաջադիմութեան և բարեկարգութեան շաւղին մէջ: Անգլիացի երևելի պաշտօնակալ մը, Յըր Ռօպերթ Բիլ, ըսած է « Բարեկարգութիւններ ընենք, յեղափոխութիւններէ խուսափելու համար » Փորձը ցոյց տուաւ որ մեր մէջէն դաս մը մարդիկ, կարևոր բարեկարգութեանց դէմ պատերազմ ընուն համար խռովութիւնն օր ըստ օրէ զայրացաւ, որով ազգն ալ, կը ցաւինք ըսելու, ստիպուեցաւ երբեմն իր արժանաւորութիւնն ազարտող միջոցներու դիմել: Սակայն ազգին բոլոր զանգատը, բոլոր դժգոհութիւնը իւր անդամոց մէջ արմատացեալ անկարգութիւններուն դէմ էր: Այն անկարգութիւնները արմատաբի խլել, նոր և բարեկարգ վարչութիւն մը շնորհել, վարչութեան մը որ ո՛չ թէ քաղաքական, այլ միայն Հայոց անական կառավարութեան պիտի հսկէր, այն պիտի վարչութիւն մը շնորհել, կ'ըսենք, Հայ ազգին յաւերժական երախտագիտութիւնը զրաւել էր: Որ և իցէ խռովասեր կուսակցութեան մը յաղթութիւնը ազգին կործանում է՝ անիկա աւերակներու վրայ իւր իշխանութիւնը պիտի հաստատուէ, և դաս մը զինքն ատող մարդոց վրայ պիտի հրամայէ, իսկ բարեկարգութեան յաղթութիւնը, քայքայեալ շէնքը նորոգելու կը նայի և վերջապէս հաշտութեան գրօշակը կը կանգնէ: Ո՛չ որ կըրնայ ըսել թէ՛ Սահմանադրութիւնը բարեկարգութիւնն չէ, Ո՛չ որ կըրնայ պնդել թէ քանի մ'անձանց ինքնիշխանութիւնը — թո՛ղ այն անձինքը կըրը ըլլան կամ ազնուական կամ հարուստ — երբեք կըրցած է ընկերութեան մը վիճակը բարելաւել: Ամեն մէկ անհատ իր մասնաւոր ջանքովը կըրնայ յառաջ երթալ և ամեն մէկ ընկերութիւն իր մասնաւոր շարժումներովը կըրնայ առաւել բարձրագոյն աստիճանի մ'ելնել, ապա թէ ո՛չ միշտ ամօթալի մանկութենէ մը — որն որ միշտ պաշտպանուելու հարկ ունի — չ'կըրնար զերծանիլ: Քաղաքակրթեալ Եւրոպան այնչափ դարերէ ի վեր ունեցած փորձառութեամբը, այժմ ըստ մեծի մասին Սահմանադրական է, ուստի արևելեան երկիրներու մէջ մեզի պէս փորձիկ Ազգի մը դէպ ՚ի յառաջադիմութիւնը ըրած առաջին գորդողը քայլը տեսնելով — Եթէ չ'ենք սխալիր — իր համակրութիւնը չ'զրացաւ, և նոյն իսկ օտար տէրութեանց լուծին տակ զտնուող ազգայինք, Տաճկաստանի Հայոց գովելի փափաքը տեսնելով ուրախակից եղան անոնց: Ազգն առանց թեան վճռոյն սպասեց և այն ալ իւր ակնկալութիւնն ՚ի դեմը չ'հանեց: Սահմանադրութիւնն, երկու տարուան անձկութենէ ետքը դարձեալ շնորհեցաւ, և ասով խնդրոյն առաջին շրջանը գոցուելով, կը մնայ մեզ երկրորդ շրջանը համաօտիւ ազգէ անցունել:

(Միայն ալը կետեալ Բերթով)

(ԼԸ ԲՐՕԿԵ)

Այս է այն փառաւոր տիտղոսը, զոր գաղղիացի երեւելի մատենագիրն Էտմոնթ Ապու ընտրած է իւր նոր 'իւրոյ ընծայած մէկ աշխատասիրութեանը : Թէպէտ մեք ոչ տակաւին այն մատենագիրներն ունինք, որոց գործերը դարերով ապրելու սահմանուած են, և ոչ ալ ան հասարակութիւնը, որ հաղարաւոր օրինակները մեկ շաբթուան մէջ կապանէ, թէպէտ մեք մտաւորական կեանքն ինչ ըսել է չենք գիտեր տակաւին, սակայն փափաքելի է մեզ ուրիշ ազգաց գրական և մտաւորական շարժումները մերայնոց ալմատնանիչ ցուցնել, որպէս զի գուցէ մեք ալ, օր մ'անոնց հասնելու կարող ըլլանք : Կուզէինք ուրեմն Պ. Էտմոնթ Ապուի գործոյն վրայ մասնաւոր տեղեկութիւն մը գրել, բայց առ այժմ մեր աշխատութիւնն ուրիշ ատենի թողլով, հետեւեալը Սէէլ լրագրոյն մէջ հրատարակուած յօդուածէ մը քաղել արժան կը համարիմք :

« Յառաջադիմութիւն : Փառաւոր բառ մը : Ոքքան կուսակիցներ ունի, ինչ բանակ իր ետեւն կը քալէ : Ինչ քան գրօշակներու վրայ ոսկեղէն տաւերով կը փայլի :

« Միայն ասիկայ ալ յառաջադիմութիւն մ'է . դեռ քառորդ մը դար չ'կայ, բանի մը կուսակցութիւններ ընկերութեանց յառաջադիմական զարգացումը կ'ուրանային : Ո՛ր են այն կուսակցութիւններն, ո՛ւր են երկկուան տեղացած ձիւները : Այս օր ամեն մարդ յառաջադիմութեան կուսակից է, մեծ բառով մը, որ և իցէ դրութիւն ծածկելը դիւրին է, ինչպէս որ գրօշակը վաճառքը կը ծածկէ :

« Ոմանց միտքը լուսաւորելու և ոմանց օգնելու համար երիտասարդ և քաջ ոգի մը, Պ. Էտմոնթ Ապու, աշխատութիւն յանձն առնելով, ուղիղ զգացմամբ և սիրտով լեցուն գրքի մը մէջ, յառաջադիմութեան գաղափարը մեկնեք, և ամենուն հասանելի ըրեր է : Անիկա մէթաֆիզիքայի և փիլոսոֆիայի սահմաններու մէջ ինկած չ'է : Յառաջադիմութիւնը, ո՛չ վարդապետութիւն մ'է, ո՛չ սկզբունք մը, և ո՛չ տեսականութիւն մը, այլ իր մը, և յառաջ գայող բոլոր մը :

« Շատ կանուխ ատենէն կենաց դժուարութիւններուն հետ մրցելով, Պ. Է. Ապու իրեն ասպարէզ ընտրած է մերցանքը : Իր համոզումները, նախ երերեալ և անորոշ, երկայն տևած չ'են, և վայրկեան մ' եկեր է, ինչպէս որ ինքը կ'ըսէ, երբ մարդս հոգնելով նսեմ պողոտայ մը կը հասնի, և գլուխը փակուուն մէջ ընկնելով կենաց բաներուն ինչն ու ինչպէս կը հարցունէ :

« Անշուշտ, մարդս միայն հացով չ'կերակուիր, իր ուղին բարձր տենչանաց հարկաւորութիւն ունի, և անհուն գաղանիքը չափելու համար՝ ներկայ կենաց սահմաններէն անդին կը թռչի . անսահման իրեն իբրև ժառանգութիւն կ'ընտրէ և յաւիտենականութիւնն իբրև փափաքեալ երազ մը բայց այս հարկերս կրնան գո՛հ լինիլ առանց իմացութիւնն ու միտքն իրենց իրաւունքը կորուսանելու :

« Պէտք է կրօնական ուխտի մը մտնել և բազանայի մը առջին ծունր դնել, ապագայից և գաղտնեաց նկատմամբ որ և իցէ դրութիւն մ' ընդունելու համար : Ոչինչ է հապա աշխարհիս վրայ արդարութեան, ազատութեան և եղբայրութեան թագաւորութիւնը իրացնելու աշխատիլը : Ամենէն բարձր փառասիրութիւնն ու ամենէն եռանդուն կիրքը գո՛հ ընելու տեղիք չ'կա՞ն հոս : Ինչ մեծ թռիչք որ զմեզ դէպ 'ի այնպիսի ընկերութիւն մը կը տանի ուր ամէն պարտաւորութիւնները սխալ կատարուին, ամէն իրաւունք յարգուին, ամէն հանճարներ մշակուին, և ամէն գոյութիւններ առողջմանն բարեւուութեամբ, որն որ պտուղ է աշխատութեան - դէպ 'ի այնպիսի ներդաշնակաւոր ընկերութիւն մը, ուր իրարու օգնութիւն կ'ըլլայ փոխան զիրեարս պատուելու, ուր մէկը մէկ կը սիրեն փոխան ատելու, ուր իւրաքանչիւր որ վասնամենեցուն, և ամէնքը վասն իւրաքանչիւրոց կ'ապրին :

« Ահա այն գերագոյն նպատակն, այն Երուսաղէմն, այն ապագայ Սալեմն է, Պ. Է. Ապուի նշմարածը : Իւր գրամական հանճարովը, անիկայ եղբերուաքաղներէ չուղեր ընկերական յառաջադիմութեան արդիւնագործութիւնը :

Անիկայ առաջին կարգի զիտութեան կը հարցունէ խնդրոյն լուծումը, վարչական զիտութեան՝ որոյ առաջին տարրներն հազիւ թէ կը թոթովենք : Գեղեցիկ ոճով և անսպառ եռանդեամբ զեղծումներն, անկարգութիւններն, ապիրատութիւնները կը քննէ, և փրկարար դեղերը, փափաքելի բարեկարգութիւնները ցոյց կուտայ : Մեկ խօսքով կ'ուզէ որ մարդկային ընկերութիւնը զարգանայ, յառաջ երթայ, և այլ ևս չ'յապաղի անցելոյն շաւիղներուն մէջ :

« Մեր յոյսերն հաստատուն են, և կը յուսամք որ արդարութիւնը սխալ յաղթէ, այլ զիտեմք նոյնպէս որ յոյսը համըր կ'աճի, և գաղափարաց զարգացումը նմանութիւն ունի կաղնոյ աճելուն որ, նախ փոքրիկ կաղնի մը մէջ պարուսնակուած է :

« Շատերն այս զիրքս կարգալով սխալ հասկնան որ յառաջադիմութիւնը զարհուրելի բան մը չ'է, շատերը սխալ հասկնան որ մեծ գործը նախապաշարմանց և աւելորդապաշտութեանց ճմուռնն ազատին է . շատերը սխալ իմանան թէ՛ խիղճն ապահով դատաւոր մ'է, թէ՛ եղբայրակցութեան օրէնքն աշխարհական է, թէ՛ բարոյականն աշխարհական զիտութիւն մ'է, թէ՛ աշխատութիւնը բարոյականութեան ամենազօրաւոր տարածողն է, թէ՛ մարդս աշխարհիս վրայ առանց իբրև մանուկ զինքը բռնող նեցուկի մը կրնայ շրջիլ, թէ՛ բարեաց առաջինն՝ ազատութիւնն է, ինչպէս սխալ լինող ամենէն աղնին՝ արդարութիւնն է, և թէ՛ հետեւապէս պէտք է որ մարդս, ո՛չ միայն ընկերական սովորութեանց, այլ և անհատական, ընտանեկան և համազգային յարաբերութեանց մէջ ալ, արդարութեան, սիրոյ և ազատութեան գաղափարն արդիւնագործելու աշխատի :

ԹՂԹԱՆՅՈՒԹԻՒՆ

Մասնաւոր թղթակցութիւնք ՍԵՐ հանդիսի :

Ալեքսանդրիա, 28 Մայիս

Տեղւոյս ազգայնոց վիճակին և Սահմանադրութեան գործադրութեանը վրայօք ուղած տեղեկութիւննիդ՝ յիրաւի գովութեան արժանի է, և այս փափաքը կատարել ինչպէս որ ձեր՝ անանկ մեր անհրաժեշտ պարտքը կը համարիմք : Բայց անցեալը կարի տխուր ըլլալուն, առ այժմ զանց լինել խոհեմութիւն համարելով, և ասոր պատճառները ձեզ գիտցնել ուրիշ ժամանակի թողլով, այսքանս միայն ձեզ հաղորդելու արժան կը համարիմք :

Ազգային բարեխնամ վարչութեան կողմանէ հոս ուղարկուած Արժանապատիւ Մեսրոպ վարդապետին ներկայութեամբ, Սուրբ եկեղեցւոյ մէջ օրինաւոր քուէարկութիւն ըլլալով, տեղւոյս թաղական խորհրդոյ անդամ ընտրուեցան հետեւեալ մեծարդոյ անձինք :

- Թագաւոր աղա Յակոբեան 32
- Գէորգ աղա Լոյս սար 41
- Ղազարոս աղա Տէր Վասպարեան 37
- Յակոբ աղա Ալըքեան 35
- Գէորգ աղա Եռուսթեան 34

Այս ընտրութեանց տեղեկագիրը յեղիպոսու ուղարկուեցաւ, Սրբազան Առաջնորդէն և ժողովէն վաւերացուելու համար և օրերս վաւերացման կոնդակին կ'սպասուի :

Յուսամք թէ այն մեծարդոյ անձինք յորոց կախեալ է ազգային գործոց յառաջադիմութիւնն, իրենց աշխատութիւնը երբէք չ'են խնայէր 'ի սէր հայրենեաց, և խոհեմութեամբ կը վարեն արդոյ հասարակութեան սիրով իրենց յանձնած պաշտօնին ղեկը, որոյ յաջողութեանն 'ի բոլոր սրտէ բարեմաղթելով, անոր արդեանց բաղքը պտուղներն ալ վայելելու արժանի կ'ըլլանք :

Հակայ, 23 Մայիս

Ձեր 11 թուոյն մէջ Արապէրէն զրուած նամակ մը

«Այս անամբ պատուէրները խորին տպաւորութիւն ըրին թիւրքիայի սահմանակից գաւառներու ժողովուրդներուն վրայ՝ որոնք անզգայ չեն կրնար մնալ իրենց հաւատակիցներու ազգաբար տեսնելով : Եւր հիւանդուած աւաններու մէջ քանի մը ազգմուղի շինուած են որոնք ծովի եզերքը շուտով կը հաղորդեն ներսի աւաններու հետ , եւ մահմէտական ժողովուրդներու բռնի վտարանդութիւնը կը ներքէ որ Ռուսի գունդերը ամեն աղատութեամբ շարժին այսուհետեւ Օսմանեան տէրութեան սահմաններուն բոլորտիրը : »

Մծիկէն օրին այս յօդուածը մեծ ուշադրութեան արժանի է , եւ ազգայինը լաւ կրնան անոր վրայ խորհիլ ու անկէ ծագելիք հետեւութիւնները գուշակել :

Երբ խորմի պատերազմը սկսաւ , կովկասեան լեռներու մեծ մասը եւ անառիկ կողմերը աղատ էին : Եամիլ էր գաշնակից տոհմերով կը կուէր եւ Ռուսի տէրութեան բաւական նեղութիւն կը տար : Եթէ Եամիլ իր յանդուգն քաջութեան հետ փոքր զգուշութիւն ունենար , եթէ դէպքերու արժէքը կը ներքէ եւ ապագայն մտածէր , այսօր ոչ միայն իր աղատութիւնը եւ իշխանութիւնը կը պահէր այլ եւ իր ժողովուրդին անկախութիւնը կը հաստատէր անդրդուելի կերպով : Եամիլ կոյր վատահոթեամբ լեռներու վրայ դրաւ իր յոյսը եւ դաշնադիր տէրութիւններու կողմը հակելու տեղ չէզոքութիւն պահել ուղեց կոշտութեամբ ուտելով եւ անուշխոտ տումներէ խաբուելով : Բնդհակառակը եթէ դաշնակից բանակին օգնէր եւ իր փոքր խումբով պատերազմի գաշտին վըրայ իջնէր՝ շատ հաւանական է որ հաշտութիւն եղած օրը իր անկախութիւնը երաշխաւորէր մեծ տէրութիւններու կողմէն եւ հիմա փոխանակ քաղաքի մը մէջ փոխուէր հայրենի լեռներու աղատ օդը կը ծծէր :

Եամիլին անխոհեմութիւնը բերաւ կործանում եւ իր տըխուր օրինակը մեզ ցոյց կը տայ որ քաջութիւնը միայն չը բաւէր ազգի մը կեանքը ապահովելու համար : Բազուկին քով միաք պէտք է որ դատէ , կշռէ եւ շարժելու կէտը յայտնէ բոլորտիրը եղածները մանր գններով : Ժողովուրդ մը որ ընդհանուր քաղաքականութեան օրէնքներէ կը հեռանայ , որ միտքով եւ դիտութեամբ չուղղուիր եւ որ արտաքին երեւոյթներու զգայութեամբ ապրիլը շատ կը սեպէ . այն բաղմունքեան կը նմանի որ ծովու վրայ հովէն միայն կ'ապասէ իր փրկութիւնը , :

Նոյնոյն անցեալ տարի , երբ Լեհաստան ոտքի ելաւ իր ազգութիւնը պաշտպանելու համար եւ երբ բոլոր Եւրոպայ կը դեղեւէր եւ չէր գիտէր ինչ կերպով վարուիլ որ պատերազմին առաջը առնուի , Չերքէզները այնպիսի անխոհեմութիւն մ'ըրին որ հիմա դիրքնք կը տանի աքսոր , որ լուր է կուրուստ : Եթէ Չերքէզները տեղեկութիւն ունենային Եւրոպայի մէջ եղածներուն , եթէ լաւ մը գնէին դէպքերը , եթէ հանդարտ միտքով իրենց շահը բնտուէին եւ գուրտէն եկած սուտ ազատասէրներու դրդումին ականջ չը կախէին , մի թէ ոտք կ'ենէին , ապստամբի դրօշը նորէն կը տարածէին անպատեհ ժամանակ եւ յաղթութիւն կերտէին Ռուսիային մէկ թեւը բռնուած տեսնելով Լեհաստանի մէջ : Երբէք , Բայց ողորմելի Չերքէզները քանի մը բախտամուտ մարդերու ըսածին հաւտացին եւ համոզուելով թէ ընդհանուր պատերազմ մը ծագելու վրայ է Եւրոպայի մէջ , սկսան իրենց հինուամին զէնքերը լեցնել ու ժայռերուն ապաւինիլ : Որքան ատեն տեսնց իրենց երազը , Հազիւ թէ մէկ երկու ամիս : Ո՛ր են այն կարծուած ազատասէրները որոնք բիւր խոտուամներ կընէին : Աստուած գիտէ Եւրոպայի որ խորը եւ ինչ դիւր վիճակի մէջ , ի՞նչ եղան այն ժայռերը զորոնք անհպելի բերդերու տեղ գնելով կը խրոխտային : Գուցէ ար մը փոշի որ քանի մը կտրիճներու դիակը կը ծածկէ :

Այս ողբայի հետեւութիւնը անխուսելի էր մեծ տէրութիւններու արդի բանակին ազգամեթըրը ճանչցողին համար : Երբ թնդանթ մը քանի մը հաղարմեթըրը հետեւէն կը վիէ , կը փչրէ եւ երբ կուտելու արհեստը ուրիշ դրութեամբ կը կատարուի . ոչ լեռ եւ ոչ պատուար կրնան դիմանալինչ ատեն իրենց պաշտպանները կըթուլան չունին , արհեստը զուրկ են եւ վերը յիշուած ազգամեթերին անունը անգամ

չեն լաւ : Կը կրկնենք՝ սուկ քաջութիւնը նահատակներ պատրաստելէն ուրիշ արդիւնք չունի :

Ազգի մը անկումը միշտ տրամալի բան է , եւ մարդ որչափ առաջուրնէ գուշակած ըլլայ զայն , չը կրնար անզգայ սիրտով անոր ձայնը լսել : Երկու հարիւր հազար հոգի որոնք հիմա օտար շուններու պէս հայրենի տուններէ կը վաճառուին , մեծ ցեղ մը կը կազմեն եւ մարդկութեան ամենէն գեղանի սերունդը կը սեպուին : Կրօնքի տարբերութիւնը եւ ուրիշ պակասութիւնները աներեւոյթ կըլլան այն սոսկալի վիշտերու եւ թշուառութեան առջեւ , որոնք իրենց կսպասեն մերկ հողի վրայ եւ անծանօթ երկրի ներքեւ :

Սփիտոս , լուսաւոր ազգեր դանձ կը վատեն հին ազգերու բեկորը ամբողջելու ու թանգարաններու մէջ պահելու համար անոնց փոշին մաղել՝ աւերակները մարքել՝ եւ քարերը սրբել կը տան որ պատմութեան ծակերը լեցուին , որ հին եւ արդի ժամանակներու մէջ եղած վիճը նեղնայ , եւ ազգութեան կենդանի բեկորներու համար բան մը չեն ընէր եւ զանոնք կորուստէն ազատելու միտքով ամենա փոքր նպատակ մը չնորհէրու կը տնտնան : Կրկին արիտոս . միթէ կաշտանն որ մեռնին եւ հող դառնան , որպէս զի անոնց անկենդան բեկորը ամբողջելու փառքը ունենան :

Օ . ՕՐՊԷԼ

— Սամաթիոյ թողին ամէն ժամանակ յառաջադիմական գործերու մէջ նշանաւոր դատուին ապացուցանելու հարկ չկայ : Երբ ընթերցողները կը յիշեն տակաւին Ս . Սահակեան Սանից կազմած խնայողական ընկերութեան նըկատմամբ ըսածնիս : Այլ գ. Բազմաբար երբ որ Ազգ. յառաջադիմութենէ կը դադրի , ան ատեն կարծես . թէ Սամաթիա ալ կը թմրի եւ ամենեւին շարժման նշան մը ցոյց չտար : Ուստի զարմանք չէ որ թաղական խորհուրդը , չի գիտցուի ի՞նչ պատճառաւ հրաժարական կուտայ , եւ թաղին գործերն ալ անորոշ վիճակի մը մէջ կը թողու : Թաղական խորհուրդն այս առթիւ իր չորեքամեայ հաշուեցուցակն ալ հրատարակած է , բայց եթէ մեր առած տեղեկութիւնը սխալ չէ , թէ եւ տնտեսական խորհուրդը վաճառեալ օրինակ մը զրկուած է կրտէ հաշուեցուցակին , ապա կը սակայն յիշեալ խորհուրդին վաճառեցումը չեն ստացած սոյն հաշիւները : Բայց մեզ ուրիշ մեծ պակասութիւն մ'ալ կայ , որն որ բաւական ուշադրութեան արժան է : Թաղական խորհուրդը չորս տարուան հաշիւները կը հրատարակէ մինչեւ 1863 տարուին վերջը , բայց անկէ առիւն մինչեւ հըրաժարուելուն օրը 5 ամսեայ հաշիւները զարմանալի զանցառութեամբ ի քայ թողուած են , ինչպէս նաեւ անշարժ ստացուածոց ինչ արժէք ունենալը նշանակուած չէ :

Ներկայս տպուելու ատեն արժանահաւատ անձանց կողմանէ լուր առինք որ քաղաքական ժողովոյ կողմանէ Գեր. Ներքէս Եպիսկոպոս եւ յարգամեծար Կոնստանտին Սնդրանիկ պէյ ի պաշտօնէ քննիչ կարգուած են այս խնդրոց վերջ առլու համար : Վստահ ենք որ վերոյիշեալ արժանընտիր անձինք աշարոյթ անկողմնապահութեամբ Սամաթիա պիտի անդորրացնեն :

ԲԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԱՅՈՒՆ ԼԵԶՈՒԻ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ ՊԱՏՄ . Մ . Տ . ԲԻՐԵՃՃԵԱՆ
Թէպէտ զրաբառ լեզուի համար գրուած ամեն տեսակ բերականութիւններ չեն պակսիր բայց այս դարուս մէջ յայտնի է որ աշխարհաբառը ազգային լեզու դարձած է և իւր կանոններն աւանդուելու պէտք ունէին : Պ . Բիրէճճեան այս առաջին փորձն յաճախ աւանելով յիշեալ օգտակար դրոյիլը գրած է որուն կարեւորութիւնը ի վաղուց հետէ կզգացուէր : Կը ծախուի ամեն Հայ գրավաճառաց քով ի գին 8 զուրուշ : Կարին (Կրգրում) երթալու համար երկու համեստ ԴԱՍՏԻՐԱՅՈՒՆԻ ԿՈՂՄԻՆ : որք հայերէն կարգալ , զրեւ և ասորէ գործութիւն գիտնալու են : Կարեւոր տեղեկութիւններն ստանալու համար , իմամ Ալի խանը Ն°13, Համազգային Տպարանը հարցնելու է :

ՎԱՇՏՈՒԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ա . ՃԻՎԱՀԻՐՃԵԱՆ
Կ . ՊՈԼԻՍ . Ա . ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՊԱՐԱՆ